

ՀԱՅՈՒԹԻ ՐԲ

Գ.

ՈՍԿԻ ՄՈՐՈՒՔԻ

Յովհաննէս կաթողիկոս, իմաստասէր, աստուածաբան,
Պէտք է երթայ Միջագետք տեսնէ Ումար մեծ խալիփան:
Արարացւոց լուժին տակ Հայոց աշխարհն կը սասանի,
Անիրաւ ոստիկաններ կը հարցստահարեն դանի:
Վկրնա՞մ արդեօք, մտմտաց, մըսըլմանին սիրան ողոքել.
Պէտք է ճարտար միջոցով համոզել ղինքն՝ ոչ բողոքել:»
Խակենամուկ դիպակով ըզգեստ մը շինել տրւաւ ան,
Արուն բույր գոհարներ աստղեր ցըրցընքող երեւան:
Եւ ոսկի մանր ազացած փոշիք գարձուց եւ վէտ ի վէտ
Ճերմակ վեհ մօրուկի ի վայր փչեց ցանեց ճաճանշաւէտ:
Այսպէս մեծ շրբեղութեամբ ելաւ երթայ խալիփային,
Եւ ոսկեսանձ չորիներ իր փառքը պիտի տանէին:
Տեսաւ թէ չէ աս Ռմար, հեղնող քծիծաղ մ'երեսին,
«Վա՛յ, վա՛յ, ըստ, ի՞նչ պերճանք, պայծառակերպ լիալուսին:
Իմաստուն մարդ ես, գիտեմ, եւ կուռ խելքով շատերէն վեր,
Ի՞նչպէս կ'ըլլայ սրնապարձ՝ ինքինքըդ գու չես պարաւեր:
Զէ՞ որ գուռք քրիստոնեաներդ, մանաւանդ հոգեւոր մարդիկ,
Աղքատութիւն կը դովիք, ի խոնարհ ըլլալ կը պարտիք:»
Յովհաննէս կաթողիկոս աստուածաբան եւ խորագէտ,
Զայն տրւաւ. «Քա՞ւ լիցի, տէր, աղատէ զիս մեղադրանքէդ:
Դու որ աշխարհ կը ճանանաս՝ զիտես մարդիկ իխսաւ տրխմար են.
Կը սիրեն շողլողուն ցոյց եւ երեւոյթք կը մեծարեն:
Արդ եւ ազգի մը ծառայ այլ եւ անոր փոխանորդն եմ, —
Պէտք չէ՞ որ ինքինքրու մեծ եւ փառաւոր երեւցրնեմ:
Բայց տես: Եւ կուրծքը բացւ: Խակենամուկ ըզգեստին տակ
Այծեայ ցըփի կը կըրէր, ապաշխարութեան վըստաւ:
Ա՛ւ ա՛չ սքանչացաւ Ռմար, գովեց զանի հազար անզատ,
Ա՛ւ քեզի եօթը խիլայ, աւելի՞ եւ քեզ բարեկամ:
Շնորհեց նաեւ ինչ խընդրեց, թեթեւացում տուրքի, հարկի,
Գատժաւորներու ներում, որ Հայաստան բարեկարգի,
Հայրապետն ալ ի՞նչ չըսաւ, փառարանութիւն, օրհնութիւն,
Եւ նաեւ աս. «Որչափ մեծ՝ այնչափ Աստուծոյ մօտ ես դուն:»

ՎԱՀՐԱՄ ՍՎԱՀԵՆՆ

